

ՄԻՈՆ

ԽԴ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԼԵՏՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼՅԱՆ ԼՍԵ ՊԼԵՏԻՆՔԻՐՈՒԹԵԱՆ

SION

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

VOL. 44

No. 9 - 10

1970 Սեպտեմբեր - Հոկտեմբեր Թիւ 9 - 10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ն Օ Թ Ք Ե Ւ Ն Ի Շ Ք

896
5028

Տակարին նոր ստացանք Կարապետ Եպս. Ամատունիի «Հայ Կաթողիկոսական Աթոռին Ինքնավարութիւնը» խորագրով պրակը, որ հայերէն արտագրութիւնն է բանախօսութեան մը, կարդացուած Հռովմի Արեւելեան Ուսմանց Գահաճայապետական Հաստատութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած համագումարի մը ընթացքին:

Գերաշնորհ բանախօսք հետեւելով Հ. Վ. Հացունիի եւ Հ. Ս. Կոզեանի, իր գոյգ կաթնեղբայրներուն, կը փորձէ անգամ մը եւս ուրանալ ա. - Հայ Եկեղեցւոյ առաքելականութիւնը, Բ. - Թէ Հայ Եկեղեցւոյ նուիրապետութիւնը կ'սկսի Ս. Կբիլոյը Լուսաւորիչով, Գ. - Թէ Հայոց նորակազմ Եկեղեցին ենթակայ եւ հրապարակ կը գտնար Կեսարիոյ Եկեղեցիին, Դեռնդիոս Արքեպիսկոպոսէն ընդունած իր ձեռնադրութեամբը: Ճիշդ է թէ նախորդներու եւ իր շեշտին միջեւ զգալի է տարբերութիւնը: Առաջին երկուքը, անձնապատան եւ բանգէտ, մանչիւնի մը տպաւորութիւնը կ'ուզեն բողոյ, Ամատունի Եպիսկոպոսինը անկիւնը պահ-

517
14 A.R.A.R. @

ւրտած մլախին մըն է լոկ, յաճախ անվստահ եւ խուսափողական, սակայն նոյն եղանակը երգող:

Հոովմէտղաւան մեր եղբայրներու այս եղանակը նոր չէ: «Միտն»ի այս էջերուն մէջ, լուսահոգի Բարգէն Սրբազանի օրերէն սկսած, անհրաժեշտը ըսուած է այս մասին, սակայն համոզուիլ չուզող մեր եկեղեցւոյ հակառակորդները, չեն յոգնիր անօգուտ յարձակումներով վերակրկնելու եւ նորոգելու իրենց համար զըրբազան քէզի մը բնոյթ առած այս հարցը: Հերքուած առարկութիւնները եւ անհիշող վկայութիւնները բան մը չեն պակսեցներ իրենց եռանդէն, որովհետեւ իրենց միակ նպատակն է անասագել Հայ եկեղեցին, հոգեբանօրէն արդարացնելով գուցէ իրենց յարուը Կաթողիկ եկեղեցիին:

Հայ եկեղեցւոյ ծագման պատմութիւնը սրբազան աւանդութեան մը քերաստուերին մէջ կը ծածանի: Աբգարի գրոյցը եղեսական վիպում մը ըլլալով հանդերձ, իր հանգիստութիւններով հայեցի երեւոյթ մը առած է, մաս կազմելով աւանդութեան մը: Պատմական ֆննադատութիւնը՝ օտար եւ եկամուտ տարրերը բնիկ կոորիգէն քօթափելով, նոր հիւնք գտած է հաստատելու առաքելական ֆարոգութեան մը վաւերականութիւնը Հայոց մէջ, ինչ որ մեր հաւատն ու համոզումն է: Ամէն գրոյց իրական հիմ մը ունի իր մէջ, յետոյ միայն ժողովուրդին երեւակայութիւնը նորանոր դրուագներով կը զարդարէ եւ կը ճոխացնէ նախնական կորիզը: Եթէ արդարեւ որոշ ստուգութիւն մը չունենար Ս. Թաղէտսի կամ Ս. Բարթողիմէոսի Հայաստան այցը, մեր նախնեաց համար շատ դժուար պիտի ըլլար գրոյցներ յերիւրել առաքելականութեան բազանքով:

Կ'ընդունինք քէ սրբազան այս աւանդութիւնը շատ յետոյ միայն գրի առնուած է, միւս կողմէ Եկեղեցւոյ պատմական իրողութիւններ են քէ առաջին դարուն Աւետարանը ֆարոգուած է ի Հայս, քէ քրիստոնէութեան արշալոյսին Հայաստանը Սանատրուկ անուն քաղաք մը ունէր որ նահատակել տուաւ իր Սանդուխտ աղջիկը, անոր՝ քրիստոնեայ եղած ըլլալուն համար, քէ օտար աղբիւրներով հաստատուած ծանօթ *արարատեան վկաներ*, ապացոյց են Հայաստանի քրիստոնէութեան, քէ *Ոսկեանց եւ Սուքիասանց* նահատակութիւնները պատմական իրողութիւններ են, նախքան Լուսաւորիչ: Հետեւաբար ո՞վ կամ որո՞նք եղած են Լուսաւորիչէն առաջ Աւետարան ֆարոգողները Հայաստանի մէջ: Հայոց սրբազան *աւանդութիւն* եւ կարգ մը յիշատակարաններ կ'ըսեն քէ Թաղէտս եւ Բարթողիմէոս առաքելները:

Աւանդութիւնը որ իրեն իրքեւ պատեան ունի սերունդներու մաճուր, անկաշար յիշողութիւնը, աւելի անաղարտ է շատ յանախ, քան մագաղաքներու մատուցածը: Նոյնիսկ Աւետարաններ գրի կապուելէ առաջ, սրբազան աւանդութիւն մը մնացին տարիներով, բայց մենք կը հաւատանք անոնց հաւաստումներուն երկիւղածութեամբ եւ յարգանքով:

Անշուշտ Ամատունի Եպիսկոպոսի պատմական ֆննադատութեան ուշացած փորձերը պատմական շինիչ աշխատանք մը ըլլալէ աւելի, նպատակ ունին միայն հաստատուելու մեր եկեղե-

ցին: Իր մէջբերած պատմական կիսկատար վկայութիւնները իրենց կարգին չեն դիմանար բարձրագոյն ֆինադատութեան մանրակրկիտ խստութիւններուն: Վասնզի կարելի է Ամատունի նպիսկոպոսին կողմէ իրրել պատմական աղբիւր գործածուած հեղինակները կտոր կտոր ընել, ֆինադատական միեւնոյն մեթոտով եւ ոգիով: Նոյնիսկ նշմարտութեան ու գիտութեան եւ բարձրագոյն ֆինադատութեան սիրոյն պէտք է պարկեշտօրէն եւ լայնամտութեամբ խոնարհիլ կրօնական եւ եկեղեցական աւանդութեանց առջեւ, եւ չկոխել լարծուն գետիններու վրայ:

Քրիստոնէական եկեղեցւոյ անդրանիկ եւ գլխաւոր յիշատակարաններու մէջ, *Գործք Առաքելոց*, *Պօղոսի և միւս առաքեալներու Թուղթեր* եւ *Յայտնութեան Գիրք*, ուր առաքելոց գործունէութիւնը կը պատմուի, ճիշդ է թէ չէ յիշուած յանուանէ Հայաստանի մէջ քարոզող առաքելի մը անունը: Սակայն վերոյիշեալ գլխաւոր աղբիւրներուն մէջ որեւէ յիշատակութիւն չկայ նաեւ Պետրոսի Հոռմ գացած ըլլալուն:

Պատմական տուեալները անբաւական են փաստելու Պետրոսի Հոռմ երթալը: Առաջին Դարուն պատկանող ոչ մէկ յիշատակարան ունի նման արձանագրութիւն մը: Այդ մասին եղած բոլոր վկայութիւնները կուգան Բ Դարէն վերջ միայն եւ հետեւաբար արձագանգներ են աւանդութեան:

Կիւրեղ երուսաղէմացին, օրինակի համար, Պօղոսի կ'ընծայէ Հոռմի քրիստոնէացումը: Նոր ժամանակներէն Հայր Տիւշէն, հետեւեալ կերպով կ'արտայայտուի իր մայրենի եկեղեցւոյ ծագման մասին. «Թէ աստուածային սերմը որո՛նց ձեռքով ցանուեցաւ այս հողին մէջ ... ասիկա ամենեւին պիտի չգիտնամք»: Նոյնիսկ Պետրոսի Հոռմ երթալուն ի նպաստ պատմագիրները չեն կրցած նշգրիտ թուական մը նշանակել այդ երթին համար: Պետրոսի երուսաղէմէն մեկնելէն վերջ (Գործք, ԺԲ. 17) իր գործունէութիւնը որեւէ վայրի և եկեղեցիի կապուած չենք գտներ: Խորհրդաւոր լուսութիւն մը իր մէջ կ'ամփոփէ առաքելոց դասու այս ուշագրաւ եւ ազմկայարոյց հսկան, զարմանալի ստուգութեամբ: Ինչպէս կ'երեւի Նոր կտակարանի գիրքերէն, Պետրոսի գործունէութիւնը թափառական առաքելութիւն մը եղած է, առանց տեղական որեւէ եկեղեցիի հետ կապ ունենալու:

Պատմական ամէն գործ, իրրել դիպուած, ենթակայ է ժամանակի եւ միջոցի օրէնքներուն: Չենք կրնար ըմբռնել պատմական իրողութիւն մը, եթէ տուեալ ժամանակի մէջ գտնեղուած չէ: Դէպքի մը նկարագրիքը այն ատեն միայն ամբողջական է, եթէ զայն կարենանք ցոյց տալ ոչ միայն ըստ ինքեան, այլ նաեւ զայն ընդգրկող ժամանակին մէջ: Եթէ անձ մը եւ դէպք մը, տրուեալ ժամանակէն դուրս կը մնայ եւ հոն կարեւալ գտնեղուելու համար իր ժամանակին չպատկանող վկայութիւններու նպաստին կը կռթնի, կասկածելի կ'ընէ իր պատմականութիւնը: Եթէ ուզենք բռնանիգեթով կարկտան մը նետել այդ բացը գոցելու, որիչ բան ըրած չենք ըլլար, բայց ապացուցելու նետուած կարկուտանը միայն: Նոյնիսկ Տերտուղիանոսի եւ Եւսեբիոսի վկայու-

քիւնները Պետրոսի Հոռոմ երթալուն եւ քարոզելուն, մին Բ Դար եւ միւսը Դ Դար, կեդակարծ կը մնան եւ սրճագանգներ են Պետրոսի շուրջ հիւսուած *աւանդութեան* :

Միւս կողմէ ասկայն անմտութիւն պիտի ըլլար կարծել որ աւանդութիւնները զուրկ են նշմարտութենէ: Անոնք միութեան անկրճածելու կամուրջներն են անցեալի եւ ապագայի միջուկ: *Աւանդութիւնը* ժողովուրդի յիշողութիւնն է, որուն մէջ ժողովուրդ մը ինքզինք կը տեսնէ ու կը պատմէ ամբողջութեամբ: Ոչ միայն եկեղեցւոյ, այլ նաեւ ազգերու ծագման պատմութիւնները մեծաւ մասամբ աւանդութիւններ ու վերջէն գրի առնուած արձանագրութիւններ են: Պետրոսի Հոռոմ երթալու եւ քարոզելու աւանդութիւնը կ'սկսի Բ Դարէն. ժողովուրդներու հաւատքը նուիրագործած է գայն, եւ այսօր միայն:

Բիւզանդ Հայոց դարձի սկիզբը Լուսաւորչէն 300 տարի առաջ կը տանի, յայտարարելով թէ այս իրողութեան պատմութիւն ալ գրուած է: «Ի քարոզութենէն Թագէտսի առաքելոյ եւ ի նորուն ելից եւ ի մարտիրոսութենէն մինչեւ ի կատարումն հանգստեան ի ձեռն այլով գրեցան» (Բիւզանդ, Գ. ա.):

Հրա՛շք, թէ ոչ պատմական հասկնալի իրողութիւններ կը կազմէին Տրդատի եւ Լուսաւորչի յաջողութեան գրաւականները: Պատմական իրողութեանց ընթացքը ցոյց կուտայ թէ քրիստոնէութիւնը պետականացած չէ ինչպէս Մեծն Կոստանդիանոսի՝ այնպէս ալ Հայաստանի եւ ուրիշ երկիրներու մէջ, երկինքէն իջած պատգամներու եւ կամ տեսիլներու պատճառաւ, այլ ա՛յն առեւ միայն, երբ կարելի չէ եղած գայն ճնշել պետական ուժով կամ հալածանքներով: Այլապէս Լուսաւորչի միջոցաւ կատարուած դարձէն քանի մը տարիներ վերջ. Հայաստան ի վիճակի պիտի չըլլար պաշտպանելու իր քրիստոնէութիւնը Մաքսիմիանոսի դէմ:

Մ. Գարաբաշ, խօսելով Լուսաւորչի շրջանին եղած դարձին վրայ, կը յայտարարէ թէ այդ դարձը իր նախորդը ունի եւ եղածի երկար պատրաստութեան մը արդիւնքն էր: Գեցեք կը հաստատէ թէ Եւսեբիոսի ակնարկած առ Հայք, որուն Մեհրուժան Եպիսկոպոսին Աղեքսանդրիոյ Գիոնեսիոս Եպիսկոպոսը (248-262) Թուղթ գրեց, Մեծ Հայքի Եպիսկոպոս էր, զոն զացած հաւանաբար այն հայածանքին՝ զոր Մեծն հոսորով յարուցած էր վերջին տարիներուն մէջ: Եթէ Մեհրուժան Փոքր Հայքի պարզ Եպիսկոպոս մը եղած ըլլար, Գիոնեսիոս անոր կարգին Փոքր Հայքի ուրիշ Եպիսկոպոսներու ալ գրած պիտի ըլլար: Աղեքսանդրիոյ Եպիսկոպոսը ասկայն իր Թուղթը ուղղած է Հայ եկեղեցւոյ պետիկ եւ Եւսեբիոս ալ ճիշդ ատոր համար է որ կարեւորութիւն տուած է յիշատակած է այս նամակը, իբրև ծանօթ Աթոռէ մը ուրիշ ծանօթ Աթոռ գրուած Թուղթ: Ամատունի Եպիսկոպոսը կոչը հետեւեալ մէկ իր նախորդներուն, կը յայտարարէ թէ «Հայոց աթոռը կամ կաթողիկոսութիւնը պաշտօնապէս իր ծագումը կ'ունէ ինքնին Ս. Գրքոյ Լուսաւորչէն, Դ Դարու ճիշդ սկիզբը»:

Կատիպուիմք նորէն կրկնելու, ինչ որ քազմաքիւ՛նեւ գամներ ըսուած է, թէ Հայ եկեղեցւոյ անկախութեան խնդիրը որուն դէմ նոր չէ Հոռոմի արքանեակներու անհանդուրժողութիւն

նը, ո՛չ Հոռմի, ո՛չ ալ Կեսարիոյ արքեպիսկոպոսի սահմանումով՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչը կը-լծէր ինքզինքը այդ առաքելութեան: Երբ բազմաչարչար Հայրապետի քարոզութեամբ Հայ Եկեղեցին անգամ մը եւս կը նոխանար ու կը պայծառանար, Հայ առաքանին եւ ժողովուրդը լոկ փափաք ունեցաւ «հովիւ կացուցանել» զինքը, որովհետեւ Հայոց աշխարհի եպիսկոպոս Մեհրուծան գոհ գացած էր Մեծն Խաչատրի յարուցած հալածանքին:

Գալով այն ձեռնադրութեան, գոր Ս. Գրիգոր ընդունեց Կեսարիոյ Ղեւոնդիոս Արքեպիսկոպոսէն որեւէ հպատակութիւն յանձն առած չէր կրնար ըլլալ, վասնզի այն աշխարհը որուն մետրապոլիտ կամ կաթողիկոս կը կարգուէր Լուսաւորիչ, արդէն Գալիսայէս ունեցած էր իր քահանայական ձեռնադրութեան շնորհը՝ Թաղէոս առաքելին միջոցաւ. սակայն դժբախտ պատահարներ, գուցէ ժամանակուան մը համար, խզած էին նուիրապետական արդ շղթան: Եղածը պարզ քահանայապետական նորոգում մըն էր, սուիպողաբար առաջ եկած:

Եթէ Ազաթանգեղոսի մեզ ասանդած Թղթով, որուն վերայ կը խարսխէ իր պատմական ծանօթութիւնը Ամատունի Եպիսկոպոսը, գոր Ղեւոնդիոսը կը գրէ Հայերուն՝ պիտէ է հասկընալ թէ ամէն Հայ մետրապոլիտ պարտաւոր է ձեռնադրուիլ Կեսարիոյ արքեպիսկոպոսէն, կամ՝ եթէ դաշինք մըն էր այդ, ապա ուրեմն առաջին անգամ Ս. Գրիգոր լուծեց զայն. Արիստակէտը իրեն յաջորդ կարգելով առանց Կեսարիա զրկելու գայն, յետոյ նաեւ նոյն կերպով վերջանէր յաջորդեց իր եղբորը:

Ս. Սահակի կաթողիկոսութենէն առաջ արդէն դադրած էր Հայ կաթողիկոսներու Կեսարիա ձեռնադրութիւն ընդունելու սովորութիւնը: Յետոյ կարելի չէր որ Հայերը հանդուրժիլ կարենային երեք մասերու բաժնուած Կապադովկիոյ նահանգի մէկ մասին եկեղեցական իրաւասութեան ներքեւ մտնել: Ճիշդ է թէ ներսէսի մահէն յետոյ, առանց Կեսարիա երթալու՝ միայն ազգային եպիսկոպոսներու ձեռնով Շահակի կաթողիկոս ընտրուելու պարագան Ս. Բարսեղի ուշադրութիւնը գրաւեց՝ որ այն ատեն եպիսկոպոս էր Կեսարիոյ, սակայն շուտով համազուեցաւ թէ Հայերը ազգային եկեղեցական սեփական իրաւունքի վրայ յենելով կը շարժէին այդպէս:

Իրրեւ եզրակացութիւն, անգամ մը եւս կը կրկնենք թէ Հայ Եկեղեցու հիմնադիրներն ու առաջին Լուսաւորիչները եղած են Թաղէոս եւ Կաթողիմէոս առաքելները, Հայ Եկեղեցին մաս կը կազմէ Յիսուս Քրիստոսի *Մի, ընդհանրական, առաքելական* Սուրբ Եկեղեցոյ, ըլլալով ամենէն վաւերական անդամը Քրիստոսի *Տիեզերական* Եկեղեցիին, բանիւ եւ գործով. իբրամբ եւ արդեամբ: Վասնզի այն բոլոր եկեղեցիները, որոնք կ'ընդունին Տիեզերական առաջին երեք ժողովները եւ կը դաւանին անոնցմէ խմբագրուած ու հաստատուած *Հաստատման*, նոյն այդ հաւատամքին մէջ նորագրուած *Մի, ընդհանրական* եւ *առաքելական* Մ. Եկեղեցույ մէջ են:

1 Կ.